

ԿՐՕՆԱԳԱՏՄԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՆԵՌՈՒԹԻՒՆԸ

ԳԵՐԻՆԵՐՈՒ ԿՐՕՆՔ ՄԸ ԶԷ

Ի՞նչ է քրիստոնէական կրօնի արժէքը, մարդկային կամքի և կորովի մշակման տեսակէտէն դիտուած: Ոմանք այն կարծիքն ունին թէ քրիստոնէութիւնը թոյլ կրօնք մըն է, և կամքէ ու կորովէ, ջիղէ ու անսականութենէ զուրկ երկատանի ոչխարներու հօտ մը միայն կը սնուցանէ: Այդ ըմբռնումէն մեկնելով անոնք կը վարդապետեն թէ Հայ ազգին զլիտուն եկած ահաւոր և անվերջ փորձանքներուն պատճառն է քրիստոնէական կրօնը: Այսքան ծանր հաւաստում մը կուրաբար ընդունելէ առաջ պարտաւոր ենք քննել իրականութիւնները ինչ լոյսի մը ճառագայթներուն տակ:

Ի՞նչ եղած են Հայերը իրենց ոյժ քրիստոնէութենէն առաջ, Վեց դարերու պատմական շրջան մը մեր առջև կը դնէ օտար լուծերու յաջորդութիւն մը — Մար, Պարսիկ, Մակեդոնական, Սելեւկեան — մինչև որ Արտաշէս մը կու գայ ազատութեան գրօշք բարձրացնելու, որ սակայն կը խոնարհի Սելեւկեան հարուածին տակ. եւ ի վերջոյ Տրգրան մը կը փայլի, այն ալ, աւա՛ղ, կը նսեմանայ հռովմէական արծիւներու ստուերին ներքև: Իսկ Տրգրանի յաջորդները կը տատանին շարունակ հռովմէական ու պարթևական ծովերու յարածուփ ալիքներուն վրայ:

Քրիստոնէական առաջին երեք դարերուն մեր հեթանոս արքաներէն ամենէն զօրաւորներն իսկ նոյն հոսանքներուն գերի են, և հզօրն Տրգատ անգամ իր գահը կը պարտի հռովմէական լէգէոններուն և թեւադուրեման: Այս է եղած իրողութիւնը նախ քան մեր արքայական տան, իշխաններուն և ժողովուրդին միահամուռ քրիստոնեայ դառնալը. իրողութիւն մը՝ որ այնքան ալ շողշողուն չէ, ինչպէս կը ճգնին ցոյց տալ քրիստոնէութիւնը պախարակող ճամբարակները:

Այժմ տեսնենք թէ ինչ փոփոխութիւն

յառաջացուց նոր կրօնքը մեր ոյժին աճման կամ նուազման տեսակէտով: Միծն Տրգատի յաջորդները ընդհանրապէս եղան միջակ կամ տկար թագաւորներ, զինուորական տեսակէտով. զիւանազրտական յաջողակութեան տուրքէն ալ զուրկ էին գրեթէ: Այնպէս որ Հայաստան հետզհետէ տկարացաւ, մասնաւորաբար Սասանեաններու թշնամութեանց երեսէն, իսկ Բիւզանդիոն չկրցաւ ցոյց տալ հարկ եղած կորովը և ոյժը, հայկական թագաւորութեան տեսականացումը ապահովելու համար. ընդհակառակը յաճախ սակարկութեան մտաւ Պարսից հետ ի վնաս Հայաստանի:

Արշակունեաց գահը մեծ թշնամի մը ունէր յանձին Սասանեաններու, ստույգ է, բայց այդ թշնամութիւնը որչափ կրօնական նոյնչափ և տոհմային պատճառներէ կը բխէր: Սասանեանները, Պարսից գահէն Պարթևները նետելէ յետոյ, վերջիններուն կողմէ ըլլալիք ուէր ոտնձգութեան առաջին առնելու համար, որոշած էին Հայոց գահէն ալ հեռացնել զանոնք: Եւ ի վերջոյ յաջողեցան այդ նպատակին մէջ: Արշակունեաց թագաւորութեան կործանումը հետեւանքն էր բազմապիսի պատճառներու. զոր օրնախարարական մրցակցութիւններ և կիրքեր, արքայական անընդունակութիւն, արտաքին բիւզանդական օժանդակութեան չքացում և մանաւանդ պարսկական դաւեր ու ճնշումներ, և այլն:

Թագաւորութեան բարձումէն յետոյ հայ կեանքը կը շարունակէր իր ընթացքը, հետզհետէ աւելի տոգորուելով քրիստոնէական ոգիով, առանց կրօնցնելու իր մարտական քաջութիւնը և եռանդը. ապացոյց՝ Վարդանանց պատերազմը, զոր կը տարփողենք իրեն մին մեր զինուորական վսեմ խիզախութիւններէն: Կ'արժէ դիտել տալ որ այդ կռիւին ողնայարը կազմող Վարդան, խորապէս քրիստոնեայ անձ մըն էր:

Յաջորդող չորս դարերը արիւնոտ էջեր աւելցուցին մեր պատմութեան վրայ: Արևելեան, արևմտեան և մանաւանդ հարաւային կողմերէն ծաւալող աշխարհակալ բանակներ յաջորդաբար ոտնակոխ ըրին անբախտ Հայաստանը: Ժողովուրդը ի վիճակի չէր բաժան բաժան ոյժերով յաջողապէս

գիմադրելու այդպիսի հզօր արչաւանքնե-
րու. ուստի կամայ ակամայ վիզը ծոց
օտար լուծերու տակ, սպասելով նպաստա-
ւոր հանգամանքներու՝ ողջունելու համար
իր ըղձալի ազատութեան արշալոյսը:

Հայկական նոր թագաւորութեանց —
Բագրատունի, Արծրունի, Ռուբինեան —
հետզհետէ հաստատուը կը ցուցնէ որ
քրիստոնէութիւնը չէր մահացուցած մեր
ցեղին մարտական ընդունակութիւնները:
Ռուբինեան թագաւորներ, մասնաւորաբար՝
ունեցան անկախութեան այնպիսի աստի-
ճան մը որովէ զուրկ մնացած էին Արչա-
կունի թագաւորներ: Հայկական զէնքերը,
ընդդէմ ոչ քրիստոնէից, արձանագրեցին
այնպիսի յաջողութիւններ, որոնք կը բա-
ւեն լիովին կարկեցնելու քրիստոնէութիւնը
իրբէ թոյլ ու մեղկ պախարակող անդուռն
բերանները:

Թողունք ազգային պատմութիւնը եւ
ձեռք առնենք օտար ազգերունը, և պիտի
տեսնենք պարզապէս շարաններ ապացոյց-
ներու, որոնք կ'աղաղակեն թէ քրիստո-
նէական կրօնքը իր հետեորդները չի թուլ-
ցըներ, և չի զրկեր հերոսական եռանդէ:
Ձանց կ'ընենք այդ անհամար փաստերը և
կը բաւականանանք միայն մատնանշելով
որ այսօր աշխարհի մեծագոյն պետութիւն-
ներէն շատերը քրիստոնեայ պետութիւն-
ներ են, և մէկ քանին մեծագոյն աշխար-
հակալներ, որոնց զրօշին տակ կը բարգա-
ւաճին ոչ քրիստոնեայ միլիոնաւոր զանգ-
ուածներ: Այս միայն կը բաւէր ցոյց
տալու թէ քրիստոնէութիւնը հեռու է
պարտուողական ողբի դայեակ հանդիսա-
նալու տխուր պաշտօնէն, ինչպէս կը մե-
ղադրեն զայն յանրաւր՝ իր տգէտ եւ չա-
րամիտ թշնամիները:

Ն. Վ. ՊՈՂԱՐԵԱՆ



ՅԱԿՈՒՐՈՍՆԵՐԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Նախնական եկեղեցւոյ անձերուն մէջ,
Յակոբոսները զիւրաւ տեղի տուած են
չփոթութեան:

Միայն երկու Յակոբոսներ կան արդեօք
մեր Փրկչին շրջանակին մէջ, թէ երեք:
Անտարակոյս, նոր հարց մը չէ այս, քանի
որ կը վերանայ մինչև քրիստոնէութեան
սկիզբը, և այս իսկ պատճառաւ իր կարեւ-
րութիւնը միշտ արդիական և հետաքրքրա-
կան կը մնայ: Երուսաղէմ՝ հայոց Սրբոց
Յակոբեանց մայրավանքին մէջ կը գտնուի
Ջերեզիայի որդւոյն՝ Յակոբոս Առաքեա-
լին Գլխաղիրը (= գլխու գերեզման), ինչ-
պէս նաև երուսաղէմի առաջին եպիսկո-
պոսին Առաքելական Ս. Աթոռը, թէև այս
վերջնոյն գերեզմանը Յովսափատու ձորին
մէջ ցոյց կը տրուի, իսկ իր քարկոծման
վայրը տաճարին հարթավայրին հարաւ-
արեւելեան անկիւնին մօտ:

Մենք մանրամասնօրէն պիտի քննենք
խնդիրը, ուսումնասիրելով Նոր Կտակարա-
նը, առանց զանց ընելու աւանդութիւնը
և արտաքին հեղինակները:

ՋԵՐԵԴԻԱՅԻ ՈՐԻՆՆԵՐԸ ՅԱԿՈՒՐՈՍ ԱՌԱՔԵԱԼԸ

Աւետարանիչները առաքելոց իրենց
անուանակոչութիւններուն մէջ կը յիշեն
երկու Յակոբոսներ. ասոնցմէ առաջինը
Ջերեզիայի որդին Յակոբոս առաքեալն է,
եղբայրը Յովհաննէս աւետարանիչի: Այս
երկու հարազատ եղբայրները, բնիկ Բեթ-
սայիդացի էին — քաղաք մը Տիրեբական
ծովուն արեւմտեան ափերուն վրայ — և ար-
հեստով ձկնորս. Յիսուս իրեն կանչեց զի-
րենք. «Եկայք զկնի իմ, և արարից զձեզ
որսորդս մարդկան» (Մատթ. Դ. 19): Այս
երկուքը Յիսուսի կողմէն կոչուեցան «Բա-
ներեքէս», «Որդիք Որոտման» (որոտումի
որդիներ):

Այս Յակոբոս Ջերեզեան Առաքեալը,
իր եղբայրը Յովհաննէս, և Պետրոսը, Տի-
րոջ երեք սիրելագոյն առաքեալներէն էին,
և Անոր հետ միասին ներկայ գտնուեցան
Յայրօսի աղջկան յարութեան, Թարոր լե-